



Մ Ր Ա. Գ. Ի Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐԻ ՕՍՄԱՆԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

PROJET

DE RÉGLEMENT ORGANIQUE POUR L'ARMÉNIE TURQUE

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐԻ

ՕՍԽԱՆԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1878

PROJET
DE
RÉGLEMENT ORGANIQUE
POUR
L'ARMÉNIE TURQUE



CONSTANTINOPLE
Typographie Aramian

1878

Ծ Ր Ա Ք Ի Ր

Կ Ա Ջ Մ Ա Կ Ե Ր Պ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Ք Ր Ի

Օ Ս Մ Ա Ն Ե Ա Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի

Ա .

Օսմանեան Հայասանը , ըստ ներփակեալ աշխարհացոյցին , կը պարունակէ Էրզրումի եւ Վանի Վիլայէթները , Տիարպէֆիքի Վիլայէթին հիւսիսային մասը , այսինքն Խարբերդի սաննագին արեւելեան մասը (որուն սահմանազուխ է Եփրատ Արեւմտեան կողմէն) , Արղանայի սաննագը եւ Սղերդի սաննագին հիւսիսային մասը , որք կը կազմեն Մեծ Հայասանի սանկական մասը , որպէս նաեւ Րիզէի նաւահանգիստը՝ Տրապիզոնի եւ Պաթումի միջեւ , տուրեւառը դիւրացնելու համար :

Հայասանի վարչութիւնը պիտի յանձնուի Հայ Ընդհանուր Կառավարչի մը , զոր Բ . Դուռն պիտի անուանէ երաշխաւոր Պէտութեանց հաւանութեամբը : Նորա բնակավայրը պիտի լինի Էրզրում :

Ընդհանուր Կառավարիչը պիտի ունենայ գործադիր իշխանութեան բոլոր ստորոգելիքը , Նահանգին ամբողջ ընդարձակութեանը մէջ հանրային ապահովութեան եւ կարգապահութեան պահպանութեանը պիտի հսկէ . տուրքերը պիտի հաւաքէ , եւ իր պատասխանատւութեան Տակ պիտի անուանէ վարչական գործակալները . ինք պիտի կարգէ դատաւորները , պիտի գումարէ Ընդհանուր ժողովը եւ անոր պիտի նախագահէ , եւ Նահանգին բոլոր վարչական ճիւղերուն պիտի հսկէ :

PROJET
DE
RÉGLEMENT ORGANIQUE
POUR
L'ARMÉNIE TURQUE

I.

L'Arménie turque comprend, conformément à la carte ci-jointe, les Vilayets d'Erzeroum et de Van, la partie septentrionale du Vilayet de Diarbékir, c'est-à-dire la partie orientale du sandjak de Karpoute (ayant pour frontière, du côté de l'ouest, l'Euphrate), le sandjak d'Arghana et la partie septentrionale du sandjak de Segherte, qui forment la partie turque de l'Arménie Majeure, ainsi que le port de Rizé, entre Trébizonde et Batoum, pour faciliter le commerce et l'exportation.

L'Arménie sera administrée par un Gouverneur général Arménien, nommé par la Sublime-Porte avec l'assentiment des Puissances garantes. Il aura sa résidence à Erzeroum.

Le gouverneur général sera investi de toutes les attributions du pouvoir exécutif, veillera au maintien de l'ordre et de la sécurité publique dans toute l'étendue de la Province, percevra les impôts et nommera sous sa responsabilité les agens administratifs ; il instituera les juges, convoquera et présidera le Conseil général et surveillera tous les rouages administratifs de la Province.

Հինգ թարուան համար Պաշտօն սանձներով, ընդհանուր Կառավարիչը չը պիտի կարենայ հրաժարուիլ Բ Դրան կողմէն, առանց հաւանութեան երաշխաւոր Պետութեանց :

Կեդրոնական Վարչական ժողով մը պիտի հաստատուի, որուն պիտի նախագահէ ընդհանուր Կառավարիչն եւ անոր պիտի անդամակցին՝ 1°. Ելեւմտից Տեսուչը, 2°. Հանրային շինութեանց Տեսուչը, 3°. Մի Օրէնսդէս խորհրդական, 4°. Հանրային զօրութեան Հրամանատարը՝ 5°. Քրիստոնեայ դպրոցներու Վերասեսուչը, 6°. Մահմէտական դպրոցներու Վերասեսուչը : Սա ալ պիտի անուանի ընդհանուր Կառավարչէն, այլ Նահանգին մէջ Շէրիի օրէնսդրութեան գլխաւորին առաջարկութեամբ :

Նահանգը Սաննագներու եւ ասոնք ալ Գազաներու պիտի ստորաբաժանուին . ընդհանուր Կառավարիչն պիտի անուանէ Սաննագներու Կառավարիչները եւ Գազաներու փոխ-Կառավարիչները :

Կառավարիչներն եւ փոխ-Կառավարիչներն ընդհանուր Կառավարչէն կարգուած գործակալներ են, եւ ամեն կերպով զինքը կը ներկայացունեն Նահանգին ստորաբաժանումներուն մէջ . ընդհանուր Կառավարչէն կարգուած երկու խորհրդականներ կ'օժանդակեն նոցա՝ իւրեանց վարչութեան մէջ :

Բ .

Նահանգին ընդհանուր Կառավարութեան անկ ըլլալով հանրային կարգապահութիւնը եւ ապահովութիւնը պահպանել, ընդհանուր եկամուտներու 20 %ին չափ գումար մը ամեն տարի պիտի վճարուի Կայսերական գանձուն :

Նահանգին մնացած եկամուտին մէջէն քաղաքային ու դասական վարչութեան եւ ոստիկանութեան ու բանակի պահպանութեան պէտք եղած ծախսերը դուրս հանելէ յետոյ, մնացորդը սա պէս պիտի գործածուի :

1°. 80 % ին պիտի յատկանայ հաղորդակցութեան ուղիներու եւ ուրիշ հանրօգուտ շինուածոց հաստատութեանը եւ պահպանութեանը .

Investi de l'Autorité pour cinq ans, le Gouverneur général ne pourra être révoqué par la Sublime-Porte que d'accord avec les Puissances garantes.

Il y aura un Conseil administratif central présidé par le Gouverneur général et qui aura pour membres ; 1°. le Directeur des finances ; 2°. le Directeur des travaux publics ; 3°. un Conseiller légiste ; 4°. le Commandant de la force publique ; 5°. l'Inspecteur des écoles chrétiennes, et 6°. l'Inspecteur des écoles musulmanes. Ce dernier sera nommé par le Gouverneur général sur la présentation du Chef de la magistrature du Chéri dans la Province.

La Province sera divisée en *Sandjaks*, et ceux-ci seront subdivisés en *Cazas*. Les Gouverneurs des Sandjaks et les Sous-Gouverneurs des Cazas seront nommés par le Gouverneur général.

Les Gouverneurs et les Sous-Gouverneurs sont des agens délégués par le Gouverneur général et le représentent en tout dans les subdivisions de la Province. Ils sont aidés dans leur administration par deux Conseillers désignés par le Gouverneur général.

II.

Le maintien de l'ordre et de la sécurité publique étant à la charge du Gouvernement général de la Province, une somme équivalente au 20 pour % des revenus généraux de la Province sera versée annuellement au Ministère Impérial des finances.

Après prélèvement, sur le reste des revenus de la Province, des frais nécessités par l'administration civile et judiciaire et l'entretien de la gendarmerie et de la milice, l'excédant sera employé ainsi qu'il suit :

1°. 80 pour % seront affectés à l'établissement et à l'entretien des voies de communication et d'autres travaux d'utilité publique ;

2°. 20 % ին պիտի յասկանայ դպրոցներու հաստատութեան եւ պահպանութեան . բարձրագոյն դպրոցներու յասկացեալ գումարները մէկդի դնելով, մնացորդը իբր նպաստ պիտի բաշխուի մահմէական եւ քրիստոնեայ Դպրոցներուն, անձնիւր կրօնի մնայուն հաստատութեան բուռն համեմատութեամբ :

Գ .

Մահմէական օրէնդրութեան զլիսաւոր մը պիտի կարգուի , զոր Վեհափառ Սուլթանը կ'անուանէ եւ որոյ պատճառն է Նահանգին մէջ բոլոր Շէրիի դասարաններուն վրայ հսկել :

Շէրիի Դասարանները լոկ մահմէականաց իրարու հետ ունեցած վէճերը պիտի ճանաչեն :

Հասարակ Դասարանները պիտի դասեն քրիստոնէից , կամ մահմէականաց եւ քրիստոնէից մէջ պատահած բոլոր քաղաքային , եղեռնական եւ վանառականական դատերը : Ամեն Դասարան պիտի բաղկանայ երեք դասաւորէ , որոնց մէկը նախագահի պատճառն պիտի վարէ . ընդհանուր Կառավարիչը կ'անուանէ դասաւորները եւ կ'որոշէ այս Դասարանաց նախագահները :

Գազային փոխ-Կառավարիչը եւ իւր Սորհրդականները հաշտարար Դասաւորի պատճառն պիտի վարեն :

Յատուկ Կանոնագիրներով պիտի որոշուին Շէրիի եւ հասարակ Դասարանաց եւ հաշտարար Դասաւորաց թիւը , իրաւասութիւնը եւ ստորոգելիները : Քաղաքային Օրինագիրք մը եւ Եղեռնական Օրինագիրք մը պիտի խմբագրուին Եւրոպայի իրաւագիտական արդի սկզբունքներուն համաձայն :

Դ .

Կրօնի կատարեալ ազատութիւն պիտի լինի :

Անձնիւր հասարակութիւն պիտի հոգայ կղերին եւ կրօնական հաստատութեանց ծախսերը :

2°. 20 pour % seront consacrés à l'établissement et au maintien des écoles. Déduction faite des sommes affectées aux écoles supérieures, le restant sera distribué, à titre de subvention, entre les écoles musulmanes et chrétiennes en proportion de la population sédentaire de chaque culte.

III.

Il y aura un chef de la magistrature musulmane, nommé par S. M. le Sultan, qui aura l'inspection de tous les Tribunaux du Chéri fonctionnant dans la Province.

Les Tribunaux du Chéri ne connaîtront que des contestations entre musulmans.

Tous les procès civils, criminels et commerciaux entre chrétiens ou entre musulmans et chrétiens seront jugés par les Tribunaux Ordinaires. Ces Tribunaux seront composés chacun de trois juges dont l'un sera appelé à exercer la fonction de président. Le Gouverneur général nomme les juges et désigne les présidents de ces Tribunaux.

La justice de paix est rendue par le Sous-Gouverneur du Caza et ses Conseillers.

Des Réglements spéciaux détermineront le nombre, la compétence et les attributions des Tribunaux du Chéri, des Tribunaux ordinaires et des Juges de paix. Un Code Civil et un Code Criminel seront élaborés conformément aux principes modernes de la justice en Europe.

IV.

Il y aura une entière liberté de Culte.

L'entretien du Clergé aussi bien que celui des Etablissements religieux sera à la charge de chaque Communauté.

Ե .

Նահանգին հանրային զօրութիւնը կը բաղկանայ՝ 1°. Ոստիկանութենէ մը եւ 2°. Բանակէ մը :

Քիւրսերը , Զէրֆէզները եւ միւս քափառիկ ցեղերը մէկդի թողլով , բանակը պիտի բաղկանայ՝ 1°. Հայերէն՝ եւ 2°. Նահանգին մէջ հինգ ամէ ի վեր բնակութիւն հաստատած ոչ-Հայ սարրէն :

Ոստիկանութեան պաշտօնն է Նահանգին ամբողջ ընդարձակութեանը մէջ կարգապահութիւնը եւ ապահովութիւնը պահպանել :

Ասոր հրամանատարն է Ոստիկանապետ մը , զոր կ'անուանէ ընդհանուր Կառավարիչն , Նահանգին հանրային զօրութեան ընդհանուր Հրամանատարին առաջարկութեամբ , եւ որ անոր անմիջական հրամանին տակ կը գործէ :

Բանակը պիտի դրուի հանրային զօրութեան ընդհանուր Հրամանատարի հրամանին տակ եւ իւր պաշտօնն է ի հարկին օգնել Ոստիկանութեան :

Սովորական ծամանակի մէջ գործող բանակը պիտի բաղկանայ 4000 զինուորէ , ի բաց առեալ այն կանոնաւոր բերդապահները , զորս Կայսերական կառավարութիւնը կրնայ իւր ծախովը դնել Նահանգին բերդերուն եւ ամրոցներուն մէջ :

Զ .

Ընդհանուր ժողովը պիտի կազմուի հետեւեալ կերպով՝

Անձնիւր Գազա պիտի յղէ երկու պատգամաւոր , մէկ մահմէտական եւ մէկ հայ , զորս Գազային մահմէտական եւ քրիստոնէայ ժողովուրդները կ'ընտրեն յատկապէս :

Պատգամաւորները Սաննազին գլխաւոր ֆաղափին մէջ գումարուելով , միասեղ պիտի ընտրեն երկու խորհրդական առ Սաննագ , մէկը քրիստոնէայ եւ միւսը մահմէտական :

Ընտրող եւ ընտրելի են հաւասարապէս .

1°. Նահանգին բոլոր բնակիչները որք 25 տարին լրացուցած են ,

V.

La force publique de la Province s'appuie; 1°. sur une Gendarmerie et 2°. sur une Milice.

La Milice sera composée, à l'exclusion des Kurdes, Circassiens et autres populations nomades; 1°. des Arméniens; 2°. de l'élément non-Arménien domicilié dans la Province depuis cinq ans.

La Gendarmerie s'occupe du maintien de l'ordre et de la sécurité dans toute l'étendue de la Province.

Elle est commandée par un chef de Gendarmerie, nommé par le Gouverneur général sur la proposition du Commandant général de la force publique de la Province, et placé sous ses ordres immédiats.

La Milice est placée sous les ordres du Commandant général de la force publique, et a pour mission, en cas de besoin, d'appuyer la Gendarmerie.

En temps ordinaire, le service actif de la Milice se composera de 4000 hommes sous les armes, sans préjudice des garnisons de troupes régulières que le Gouvernement Impérial voudrait placer, à ses frais, dans les forteresses et les places fortes de la Province.

VI.

La formation du Conseil général aura lieu ainsi qu'il suit:

Chaque Caza enverra deux délégués, un musulman, un arménien, élus respectivement par la population musulmane et chrétienne du Caza.

Ces délégués réunis au chef-lieu du Sandjak éliront ensemble deux conseillers par Sandjak, un chrétien, un musulman.

Sont électeurs et éligibles aux deux degrés;

1°. Tous les habitants de la Province âgés de plus de

կալուած մ'ունին , կամ ու եւ է ուղղակի տուրք մը կը վճարեն .

2°. Զանազան կրօնից Պաշտօնեաները եւ Կղերը .

3°. Դասատուները եւ Դաստիարակները , ճանաչուած կրօնական հասարակութեանց զլուխներն իրաւամբ անդամ պիտի լինին այս ժողովին , մի զլուխ անձնիւր կրօնի համար :

Տարին անգամ մը ընդհանուր ժողով կը գումարի Նահանգին զլխաւոր ֆաղափին մէջ , Նահանգին ելմացոյցը (budget) եւ տուրքի բաշխումը քննելու եւ սուղեղու համար : Ընդհանուր Կառավարիչը պարտաւոր է տարեկան ելմական տեղեկագիր մը ներկայացնել անոր :

Տուրքի հաւաման եւ բաշխման դրութիւնը պիտի բարեփոխուի երկրին նոխութեանց զարգացումը դիւրացնելու նպատակաւ :

Ընդհանուր Կառավարիչը եւ Ընդհանուր ժողովը հինգ տարին անգամ մը համաձայնութեամբ պիտի որոշեն ' ըստ վերոյիշեալ տրամադրութեանց ' Բ. Դրան յանձնուելիք գումարները :

Է .

Նրաշխաւոր Պետութիւնները միամեայ պաշտօնով Համագրային Յանձնաժողով մը պիտի կարգեն , որպէս զի հսկէ սոյն Կանոնագրին գործադրութեանը , որ Դաշնագրին ստորագրուելէն ետեք ամիս յետոյ ի գործ պիտի դրուի :



25 ans, possédant une propriété ou payant une contribution directe quelconque ;

2°. Le Clergé et les Ministres des différents Cultes ;

3°. Les Professeurs et Maîtres d'écoles. Les chefs des Communautés religieuses reconnues seront, de droit, membres de ce conseil, un pour chaque religion.


Le Conseil général est convoqué une fois par an en session au chef-lieu de la Province pour examiner et contrôler le budget de la Province et la répartition des impôts. Un compte-rendu financier annuel devra lui être présenté par le Gouverneur général.

Le système de perception et de répartition des impôts sera modifié en vue de faciliter le développement des richesses du pays.

Le Gouverneur général et le Conseil général fixeront d'un commun accord tous les 5 ans les sommes à remettre à la Sublime-Porte conformément aux dispositions ci-dessus énoncées.

VII.

Une Commission internationale sera nommée pour un an par les Puissances garantes afin de surveiller à l'exécution de ce Règlement qui devra être ~~signé~~ ~~par~~ ~~le~~ ~~Gouverneur~~ dans les trois mois de la signature ~~du~~ ~~Protocole~~.



Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ի Ր

ՕՍՄԱՆԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Օսմանեան Հայաստանն կը պարունակէ՝

Ա.

Էրզրումի եւ Վանի Վիլայէթներն, ի բաց առեալ այն երկիրները զորս Այ-ՍղէՖանոսի Դաւնագիրն որոշած է թողուլ Ռուսիոյ: Այս Վիլայէթներուն բազմամարդ կեդրոններն են Կարին, Բաբերդ, Երզնկա, Մանազկէրս, Մուս, Բաղէս եւ Վան:

Այս երկու Վիլայէթներու բազմամարդութիւնն է, ըստ Հինգէթի 1294 սարույ Օսմանեան կայսրութեան պատճօնական Տարեցուցին (*Մալնամե*) 2,066,000
Դուրս հանելով Ռուսիոյ թողուած մասին ժողովուրդը. 566,000
1,700,000

ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԶԱՆԱԶԱՆ ՑԵՂԵՐՈՒ

| | |
|--|------------------|
| Հայք | 1,150,000 |
| Թուրք | 400,000 |
| Թափառիկ Քուրդ | 80,000 |
| Զազա կամ Տրմալիիկ, որք իրենց յատուկ լեզու եւ կրօն ունին | 55,000 |
| Եզիթի, որք արեւապապս են, յատուկ լեզու ունին եւ մեծաւ մասամբ թափառիկ են | 15,000 |
| Գնչու կամ թափառիկ Զինկեանէ | 3,000 |
| Յոյն եւ Հրեայ | 5,000 |
| Ասորի | 14,000 |
| | <u>1,700,000</u> |

STATISTIQUE

DE

L'ARMÉNIE TURQUE

L'Arménie turque comprend :

I.

Les Vilayets d'Erzeroum et de Van, à l'exception des territoires dont la cession à la Russie est stipulée par les Préliminaires de paix de S. Stéfano. Les centres peuplés de ces Vilayets sont: Garine (Erzeroum), Paperte (Baïbourte); Yezenga (Erzingian), Manazguérde, Mouche, Paghéche (Bitlis) et Van.

| | |
|---|-----------|
| Population totale de ces deux Vilayets, d'après l'Almanach officiel de l'Empire Ottoman (Salnamé) de l'année de l'Hégire 1294 | 2,066,000 |
| A déduire la population du territoire annexé. | 366,000 |
| | 1,700,000 |

PROPORTION DES DIVERSES RACES

| | |
|--|-----------|
| Arméniens | 1,150,000 |
| Turcs | 400,000 |
| Kurdes nomades | 80,000 |
| Zazas ou Dembeliks ayant une dialecte et une religion propres à eux | 35,000 |
| Yésidis, adorateurs du soleil, ayant une dialecte qui leur est propre et en majeure partie nomades | 13,000 |
| Kintchous, espèce de Ziganes nomades | 5,000 |
| Grecs et Israélites | 5,000 |
| Syriens | 14,000 |
| | 1,700,000 |

Այս երկու Վիլայէթներն կը պարունակեն 109 վանք : (*)

Բ.

Տիարպէֆիւրի Վիլայէթին հիւսիսային մասը, այսինքն Նարբերդի Սաննագին արեւելեան մասը (ուր սահմանազուլս է Եփրատ արեւմտեան կողմէն), Արղանաի Սաննագը եւ Սղերդի Սաննաֆին հիւսիսային մասը: Բազմամարդ կեդրոններն են Նարբերդ, Ակն, Չմեկածաղ, Բալու եւ Սղերդ :

| | |
|--|----------------|
| Բազմամարդութիւն ըստ պատշտական Տարեցոյցին | 664,600 |
| Փուրս հանելով Վիլայէթին մնացած մասին համար | 502,500 |
| | <u>362,300</u> |

ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ՋԱՆԱԶԱՆ ՑԵՂԵՐՈՒ

| | |
|-----------------------------|----------------|
| Հայք | 180,000 |
| Քուրդ | 130,000 |
| Քափառիկ Քուրդ | 40,000 |
| Ջազա | 2,500 |
| Եզիճի | 2,000 |
| Ասորի եւ Քաղղէացի | 8,000 |
| | <u>362,300</u> |

Այս Վիլայէթը կը պարունակէ 48 վանք :

(*) Այս վանքերէ ոմանք Հայասանի Քրիստոնէութեան դառնալուն առաջին դարերուն մէջ հիմնուած են, երբ այսպիսի հաստատութիւններ մեծ ընդունելութիւն կը գտնէին, որով յաւէ կամ նուազ կարեւոր եկեղեցական միաբանութիւններ պարունակող այդ վանքերն յաւէ կամ նուազ ընդործակ հողային կալուածներ ստացած են: Այս վանքերը, թէ անհասներու եւ թէ կառավարութեան յափեսակութեանցը միշտ ենթակայ եղած ըլլալուն հակառակ, կրցած են ցարդ բաւական մշակելի հող եւ եկամտոս պահպանել, դպրոց, Տպարան, հիւրանոց եւ ռուրի ազգային հաստատութիւններ հոգալու համար, իրենք ազգային նախնի աւանդութեանց վառարան մնալով միշտ:



Les deux Vilayets contiennent 109 établissements conventuels. (*)

II.

La partie septentrionale du Vilayet de Diarbékir, c'est-à-dire la partie orientale du Sandjak de Karpoute (ayant pour frontière, du côté de l'ouest, l'Euphrate), le Sandjak d'Arghana et la partie septentrionale du Sandjak de Seghérte. Centres peuplés : Karpoute, Éguine, Tchimishgadzak, Palou et Seghérte (Siourt).

| | |
|--|---------|
| Population totale selon l'Almanach officiel. | 664,600 |
| A déduire pour le reste du Vilayet. | 302,300 |
| | <hr/> |
| | 362,300 |

PROPORTION DES DIVERSES RACES

| | |
|--------------------------------|---------|
| Arméniens | 180,000 |
| Turcs | 150,000 |
| Kurdes nomades | 40,000 |
| Zazas | 2,500 |
| Yésidis | 2,000 |
| Syriens et Chaldéens | 8,000 |
| | <hr/> |
| | 562,500 |

Cette province contient 48 établissements conventuels.

(*) Parmi ces établissements, il en est plusieurs qui remontent aux premiers siècles de la conversion de l'Arménie au Christianisme, où il y avait un engouement pour ces sortes de créations, ce qui explique comment ces établissements, qui constituent autant de congrégations ecclésiastiques plus ou moins importantes, ont été dotés de grandes concessions territoriales dans un rayon plus ou moins étendu. Malgré le système de spoliation dont ils ont été l'objet de tout temps, soit de la part des particuliers, soit de la part de l'Autorité, ces monastères ont pu jusqu'à présent conserver assez de terres de labour et de revenus pour entretenir des écoles, des imprimeries, des hospices et autres établissements nationaux et qui sont restés toujours autant de foyers des anciennes traditions nationales.



ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱԿ

| ՆԱՀԱՆԳՔ | ՀԱՅԲ | ՔՈՒՒՐՔ | ԳՈՒՐԴ | ՅՈՅՆ | ԱՍՈՐԴ | ՋԱԶԱ | ԵՋԻՏԻ | ԳՆՁՈՒ |
|--------------------|-----------|---------|---------|-------|--------|--------|--------|-------|
| Իրգրում եւ Վ.ան . | 1,150,000 | 400,000 | 80,000 | 5,000 | 14,000 | 55,000 | 15,000 | 5,000 |
| Տարադէփք | 180,000 | 150,000 | 40,000 | — | 8,000 | 2,500 | 2,000 | — |
| (Հիւսիսային մաս) | 1,550,000 | 550,000 | 120,000 | 5,000 | 22,000 | 57,500 | 15,000 | 5,000 |

Գ Ո Ւ Մ Ա Ր

| | |
|--------------------------|-----------|
| Հայր | 1,550,000 |
| Քուրբ | 550,000 |
| Քուրդ | 120,000 |
| Զանգազան ցեղեր | 82,500 |
| | 2,062,500 |

T A B L E A U G É N É R A L

| VILAYETS | ARMÉNIENS | TURCS | KURDES | GRECS | SYRIENS | ZAZAS | YÉSIDIS | KINTCHOUS |
|--|-----------|---------|---------|-------|---------|--------|---------|-----------|
| Erzeroum et Van. | 1,150,000 | 400,000 | 80,000 | 5,000 | 14,000 | 55,000 | 15,000 | 5,000 |
| Diarbekir (Partie septentrionale) | 180,000 | 150,000 | 40,000 | — | 8,000 | 2,500 | 2,000 | — |
| | 1,550,000 | 550,000 | 120,000 | 5,000 | 22,000 | 57,500 | 15,000 | 5,000 |

R E C A P I T U L A T I O N

| | |
|--------------------------|-----------|
| Arméniens | 1,550,000 |
| Turcs | 550,000 |
| Kurdes | 120,000 |
| Diverses races | 82,500 |
| | 2,062,500 |

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՅՈՒԹԻՒՆ

ՕՍՄԱՆԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԲԱԶՄԱՄԱՐԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Շատ դժար է Տանկասանի Հայոց թիւը նշելու որոշելու եւ աւելի դժար է վաւերական պատճառներով հաստատել անձնիւր Վիլայէթի բնակիչներուն թիւը: Ու եւ է կանոնաւոր ազգահամար տեղի ունեցած չէ: Օսմանեան կառավարութեան հրամանաւ 1845 ին կատարուած ազգահամարն ալ, որ Պ. Ուլիչիւնիի եւ իրմէ յետոյ Տանկասանի վրայ խօսող հեղինակաց հաշիւներուն հիմ ելլած է, խիստ անկասար է, թէ եւ անկէ յառաջ կամ այնուհետեւ կատարուած բոլոր ազգահամարներուն կանոնաւորագոյնն եղած լինի: Տանկասանի մէջ, ընդհանրապէս ժողովուրդը զգալի հակակրանք մը կը տեսնուէր: ազգահամարի դէմ, եւ ոչ-Մահմետական հպատակներն միշտ նկատուեցան իր սկզբնաւորութիւն գլխահարկի եւ *պէտէշաքի* տուրքերուն ծանրացմանը: Իրենց գրեթէ անփոփոխ կանոնն է կարելի եղածին չափ պակաս թիւեր ներկայացունել ազգահամարի գործակալներուն, կառավարութիւնը չունենալով ձեռնոց տուրքեր կամ ստուգելու ուրիշ ու եւ է ազգու միջոց մը:

Պ. Ուլիչիւնի 1845 ի ազգահամարին յետնով 2,500,000 ի կը հանէ Տանկասանի Հայոց թիւն, որոց 400,000 ը Կոստանդնուպօլսոյ եւ Պալանեան թերակղզիին մէջ եւ մնացորդը Ասիոյ մէջ:

Սակայն Օսմանեան կայսրութեան բոլոր մասերուն մէջ, զոր օրինակ Ռումանիոյ մէջ, ուր վերջերս աւելի կատարեալ ազգահամար

NOTICE STATISTIQUE

SUR LA POPULATION

DE L'ARMÉNIE TURQUE

Il serait bien difficile de dire exactement le nombre total des Arméniens de Turquie, et plus difficile encore d'établir par des documents authentiques officiels le nombre de ceux qui habitent chaque Vilayet. Aucun recensement méritant ce nom n'a eu lieu. Celui que le gouvernement Ottoman a ordonné en 1845 et qui a servi de base aux évaluations de M. Ubicini et à celles de tous les publicistes qui ont parlé de la Turquie après lui, est aussi fort incomplet, quoiqu'il soit le plus régulier de tous les relevés opérés antérieurement ou depuis. En Turquie, on éprouve en général une aversion très-marquée contre le dénombrement, et les sujets non-musulmans l'ont considéré en tous temps comme l'avant-coureur de l'aggravation des impôts de capitulation et du *Bédelat*. Ils ont pour règle presque invariable de déclarer aux agents chargés de l'opérer, les chiffres les plus faibles qu'ils peuvent leur faire admettre, le gouvernement ne possédant pas des Registres d'Etat Civil ni aucun autre moyen efficace de contrôle.

M. Ubicini en se basant sur le recensement de 1845 porte à 2,500,000 le nombre des Arméniens de Turquie, dont 400,000 à Constantinople et dans la presqu'île des Balkans, et le reste en Asie.

Mais dans toutes les parties de l'Empire Ottoman, dans les Principautés, par exemple, où un recensement plus

մը կրցած է տեղի ունենալ, ստուգուած է որ 1845 ի ազգահամարին քուսնեանները իրական կամ արդի բազմամարդութենէն շատ վար են : Այսպէս

| | | |
|----------|-----------------------------------|----------------------------|
| Եգիպտոս | 1871 ին ունէր ժողովուրդ | (¹) 5,200,000 |
| Թունուզ | 1876 ին | (²) 1,500,000 |
| Սերվիա | 1876 ին | 1,500,000 |
| Ռումանիա | 1875 ին | 5,000,000 |
| | | <u>Գումար 15,000,000</u> |

Մինչ Պ. Ուպիչիւնի կը դնէ

| | |
|------------------|------------------------------|
| 3,200,000 | Եգիպտոսի եւ Թունուզի համար . |
| 1,000,000 | Սերվիոյ համար . |
| 4,000,000 | Մօլթօ-Վալախիոյ համար . |
| <u>8,200,000</u> | Գումար . |

Հոս կը նշուենք 4,800,000 հոգիի յաւելում մը կամ գրեթէ 60 % միջին յաւելում մը :

Ուրեմն ինչո՞ւ համար երեսուն տարի յառաջ կատարուած ազգահամարի մը 2,500,000 թիւը այսօր ալ նիւթ պիտի նկատուի Հայոց համար : Գաւառացի Հայոց մեծագոյն մասը գիւղերը կը բնակի , եւ Թուրք գիւղացիներն , Հայոց հետ չկարենայով մրցիլ , կ'երթան քաղաքացի մէջ կեդրոնանալու համար , ուր համեմատաբար աւելի դիրքին ապրուստի միջոցներ կը գտնեն հանրային պատշտումներ վարելով , հարկահանութեամբ եւ զինուորական ծառայութեամբ, որոնցմէ զբնակուած են միւս ցեղերը : Արդ , գիւղական կեանքը միայն նպաստաւոր է ժողովուրդին անման , մանաւանդ աղքատ երկրի մը մէջ ուր նահապետութեանը ոչինչ է կամ շատ քիչ զարգացած : Այս տեղափոխութիւնն է որ Կրետէի , Պուլկարիոյ մէջ եւ այլուր նուազեցուցած է Մանսեսական տարրը , մինչ Քրիստոնեայք չեն դադարած անիլ պարբերական շփոթներու եւ պատերազմներու հակառակ : Ասկէ

(¹) Տես Պ. օր Ռէնէիի վիճակագիրն Եգիպտոսի :

(²) Տես, Թունուզի եւ հետեւեալ երկիրներուն համար, Պ. Մօն. Պլօբի Քաղաքական Տնտեսութեան Տարեցոյցն :

complet a pu être effectué dans les derniers temps, il a été constaté que les chiffres donnés par le dénombrement de 1845 étaient bien au-dessous de la population réelle ou actuelle ;

| | | | |
|----------------|---------|---------------------------|----------------------------|
| Ainsi l'Egypte | en 1871 | avait une population de . | (¹)5,200,000. |
| La Tunisie | en 1876 | | (²)1,500,000 |
| La Serbie | en 1876 | | 1,500,000 |
| La Roumanie | en 1873 | | <u>5,000,000</u> |
| | | | Total 13,000,000 |

Tandis que M. Ubicini donne

| | |
|------------------|--------------------------------------|
| 5,200,000 | pour l'Egypte et la Tunisie réunies. |
| 1,000,000 | pour la Serbie. |
| <u>4,000,000</u> | pour la Moldo-Valachie. |
| 8,200,000 | Total. |

Il y a là un excédent de 4,800,000 âmes, ou une augmentation moyenne de 60 % environ.

Pourquoi donc le chiffre de 2 millions et demi, qu'un relevé exécuté il y a plus de trente ans a donné pour les Arméniens, serait-il exact encore aujourd'hui ? La majeure partie des Arméniens des provinces habitent la campagne, que les paysans turcs, ne pouvant soutenir leur concurrence, abandonnent pour se concentrer dans les villes où les emplois publics, l'armée et la perception des impôts leur procurent, à l'exclusion des autres races, des moyens d'existence relativement plus faciles. Or, la vie rurale est la seule qui soit favorable à un accroissement considérable de la population, surtout dans un pays pauvre où l'industrie est nulle ou fort peu développée. C'est ce même mouvement de déplacement qui a amené en Crète, en Bulgarie

(¹) Voir la Statistique de l'Egypte par M. de Régnv.

(²) Voir, pour la Tunisie et les pays qui suivent, l'Annuaire de l'Economie Politique de M. Maur. Block.

զատ, Հայոց մէջ խստիւ պահպանուած սովորոյթ մը կայ, որով աղ-
ջիկները եւ մանչերը կ'ամուսնացնեն իսկոյն, երբ չափահաս լինին.
որդիները եւ թոռները իւրեանց հայրերուն եւ պապերում հետ միեւ-
նոյն սան մէջ կը բնակին, միասեւ կ'աշխատեն, ապրելու կամ զաւակ
ապրեցնելու համար քիչ նեղութիւն կը կրեն կամ բնաւ չեն կրեր,
զի բնասնիքն, որքան նուազ յաջող վիճակ ալ ունենայ, իւր ապ-
րուսը կրնայ ճարել : Երբ սան գլխաւորը մեռնի, երիցագոյն
անդամը կը յաջորդէ նմա, եւ աւելի գործօն կամ աւելի հարուստ
անդամները յայնժամ միայն կը մտաբերեն հաստատուիլ այլուր եւ նոր
խումբեր կազմել երբ թոռները, ծնողաց մահուամբ բնասնիքի հայր
լինելով, գերդաստանին գործերը վարելու կը կոչուին :

Ուստի մեք համամիտ պիտի լինէինք նոցա, որք հայաբնակ տեղերու
վրայ յաւէտ կամ նուազ գոհացուցիչ տեղեկութիւններ ստացած լինե-
լով, կը հաւաստեն թէ Հայոց թիւն 3 ¹/₂ միլիոնի կը հասնի, եթէ
Քուրդերուն դրացնութիւնը աստեւ անդ զարգացման ծանր խոչընդոս
չը լինէր, եւ եթէ բազմաթիւ բնասնիք, գնող չըլլալուն՝ չը կարե-
նալով երկրագործութեամբ ստանալ տուրքի համար պահանջուած
դրամը, չը հարկադրուէին մայրաքաղաք յղել իրենց անդամներուն
մէկը կամ երկուքը, որք իրենց զաւակները սնուցանելու հոգը իրենց
եղբայրներուն կամ ազգականներուն թողլով, նոյնպէս յանձն կ'առ-
նուն ամբողջ բնասնիքին համար շահիլ այն ստակը, որով տուրքը
պիտի վճարուի : (*)

Ուրեմն այդ հաշիւը կ'իջեցունենմք 3,000,000 ի, որով 1845 ի ազ-

(*) Մի քանի ամ յառաջ Պատրիարքարանի կատարած վիճակագիրը հաստատած է թէ
Կոստանդնուպոլսոյ մէջ 30,000 պանդուխտ Հայ կայ :

et ailleurs la déperdition de l'élément musulman, tandis que les Chrétiens n'ont cessé d'augmenter malgré les convulsions périodiques et les guerres. D'ailleurs, un usage qui est rigoureusement observé chez l'Arménien, exige que les jeunes filles et les garçons soient mariés aussitôt parvenus à l'âge adulte ; que les fils et les petits-fils vivent sous le même toit avec leurs pères et grands-pères ; qu'ils travaillent ensemble, s'inquiètent peu ou point des moyens de vivre ou d'élever leurs enfants, parce que la famille, quelque peu prospère qu'elle soit, assure la subsistance commune. A la mort du chef, le membre le plus âgé de la maison lui succède, et ce n'est que lorsque, par le décès des ascendants, les petits-fils, devenus à leur tour des pères de familles, sont appelés à gérer les affaires de la communauté, que les plus actifs ou les plus riches songent à s'établir ailleurs et à former des groupes nouveaux.

Dans ces conditions, nous serions tenté de partager l'avis de ceux qui, ayant recueilli des informations plus ou moins satisfaisantes sur les contrées habitées par les Arméniens, affirment que le nombre de ces derniers atteint 3 $\frac{1}{2}$ millions, si le voisinage des Kurdes n'eût été dans certaines localités une entrave sérieuse au développement et si un nombre considérable de familles, ne pouvant, faute de débouchés, obtenir par l'agriculture de quoi payer les impôts réclamés en numéraire, ne se fussent trouvées dans la nécessité d'envoyer chacune à la Capitale un ou deux de leurs membres qui, laissant à leurs frères ou à leurs parents le soin de nourrir leurs enfants, se chargent de gagner ainsi, pour le compte de tous, l'argent qui doit satisfaire les exigences du fisc. (*)

Nous réduisons donc cette estimation à 3 millions, ce

(*) Un relevé effectué, il y a quelques années, par le Patriarcat, a constaté la présence à Constantinople de 50.000 Arméniens établis provisoirement et loin de leurs familles.

գահամարին արդիւնքը $\frac{1}{3}$ միլիօն կամ 20 % յաւելցուցած կը լինիմք, յաւելում մը զոր պէժ է վերադրել մասամբ ծնեակներուն մեծեակներէ բազմաթիւ ըլլալուն, մասամբ ալ պաշտօնական ազգահամարին թերութիւններուն :

Այս 5,000,000 Հայերը սապէս կը բաժնուին. 400,000 ի Կոստանդնուպօլիս եւ Պալքանեան թերակղզիի միւս մասերուն մէջ, այդ թիւը Պ. Ուպիչիցիի ընդունած է, զոր մեքն ալ կը պահպանենք : Եւրոպական Տանկաստանի Հայերն գրէթէ բոլորն ալ կը բնակին քաղաքացի մէջ, ուր վաճառականութեամբ եւ նախարարութեամբ կը զբաղին, եւ մեքն պատճառներ ունիմք հաւատարմութիւնը իրենց թիւը զգալապէս անած ըլլալու չէ :

600,000 Փոքր Ասիոյ եւ Կիլիկիոյ մէջ . 670,000 Փոքր Հայաստանի մէջ (Սրվազի Վիլայէթ եւ Կեսարիոյ Սաննագ), եւ 1,550,000 Օսմանեան Մեծ Հայաստանի մէջ, որ կը պարունակէ Էրզրումի եւ Վանի Վիլայէթներն, Տիարպէֆիի Վիլայէթին հիւսիսային մասն, այսինքն Նարբէրդի Սաննագին արեւելեան մասը (ուր սահմանազուլիս է Եփրատ արեւմտեան կողմէն), Արղանաի Սաննագն եւ Սղերդի Սաննագին հիւսիսային մասն :

Եւրոպացի ուղեւորներն, որք սովորապէս Պալքանեան թերակղզիին եւ արեւմտեան Փոքր Ասիոյ կ'այցելեն, հաւատացած եւ հաւատացուցած են թէ Հայերն, ոյց կը պատահէին գրէթէ ամենուրեք, հաւատարապէս ցրուած էին Օսմանեան կայսրութեան մակերեւոյթին վրայ: Սխալ է այդ: Մեծամասնութիւնը դեռ կը բնակի իւր հին հայրենեաց հողին վրայ: Սակայն պէժ չէ դատել քաղաքակրթութեան թիւէն, որպէս Կրեթէի ժողովուրդին վրայ շատ թիւը գաղափար կը ստանայ մարդ եթէ իւր հաշիւը հիմնէ գլխաւոր քաղաքացի վրայ, ուր Մահմէտական մեծամասնութիւն ունին, կամ Պուլկարիոյ եւ Հէրզէկօվիցի ժողովուրդին վրայ, եթէ մարդ Ադրիանուպօլիս, Ռուսնուք եւ Մօսքար միայն տեսնէ :

qui constitue une augmentation de $\frac{1}{2}$ million ou de 20 % sur le résultat de recensement de 1845, augmentation qu'il faudra attribuer en partie à l'excédent des naissances sur les décès, en partie aux conditions imparfaites dans lesquelles s'est opéré le recensement officiel.

Ces 3,000,000 d'Arméniens sont répartis ainsi qu'il suit : 400,000 à Constantinople et dans les autres parties de la presqu'île des Balkans ; c'est le chiffre que donne M. Ubicini et que nous maintenons. Les Arméniens de la Turquie d'Europe résident presque tous dans les villes où ils s'occupent de commerce et d'industrie, et nous avons des raisons pour croire que leur nombre ne doit pas s'être accru sensiblement.

600,000 en Asie Mineure et dans la plaine de Cilicie, 670,000 dans l'Arménie Mineure (Vilayet de Sivas et Sandjak de Kaïsséri), et 4,330,000 dans l'Arménie Majeure turque, qui comprend les Vilayets d'Erzeroum et de Van, la partie septentrionale du Vilayet de Diarbékir, c'est-à-dire la partie orientale du Sandjak de Karpoute (ayant pour frontière, du côté de l'ouest, l'Euphrate), le Sandjak d'Arghana et la partie septentrionale du Sandjak de Segherte.

Les voyageurs Européens, qui visitent habituellement la presqu'île des Balkans et l'Ouest de l'Asie mineure, ont été portés à croire et à répandre l'opinion que les Arméniens, qu'ils rencontraient un peu partout, étaient également éparpillés sur toute la surface de l'Empire Ottoman. C'est une erreur. La grande masse occupe encore le sol de son ancienne patrie. Toutefois, ce n'est pas par les grandes agglomérations urbaines qu'il faudrait en juger, tout comme l'on se ferait une idée bien fautive de la population de l'île de Crète, si l'on ne prenait pour base que les villes principales où les Musulmans sont en plus grand nombre, ou de celle de la Bulgarie et de l'Herzégovine, si l'on ne visitait qu'Adrinople, Roustchouk et Mostar.

Նոյնպէս ակներեւ է որ Հայասանի մէջ, որպէս Տանկասանի ուրիշ շատ մասերուն մէջ, Քրիստոնէից եւ Մահմէտականաց համեմատութիւնը մեծապէս փոխուած է 1845 էն ի վեր: Մինչ Քրիստոնէայ ժողովուրդը ամեն տարի կ'անի յաւէտ կամ նուազ ընդարձակօրէն, նուազում կը նեմարուի Մահմէտականաց մէջ:

Այս նուազման պատճառները զանազան են.

1. Զինուորագրութիւն.

2. Մահմէտականաց խռնումը քաղաքաց մէջ.

3. Իւրեանց զաղթումն ի մայրաքաղաքն եւ այլուր թուրք պատերազանարաց ծառայութեանը մէջ մտնելու կամ ո եւ է կերպով ապրուստ նարելու համար:

Եթէ այսօր կանոնաւոր ազգահամար մը կատարուի Օսմանեան Հայասանը կազմող Նահանգաց մէջ, պիտի յայտնուի որ բուային կարեւորութիւնն Մահմէտականներէն Հայերուն անցած է:

Սա եւս դիտելի է որ Հայասանի մէջ բնակող Մահմէտականաց մէկ մասը Հայ սերունդէ է: Սոքա շատ տեղերու մէջ պահպանած են իւրեանց ցեղի բարբերն, լեզուն եւ սովորոյթները, եւ հազուադիւս չէ նոցա մէջ գտնել այնպիսի անհասներ, որք դեռ այսօր իւրեանց հայազգի հօր կամ պապուն անունովը կը կոչուին *Մարկոս-Օղլու Մուսափա*, (*) *Տէր-Գրիգոր-Օղլու Մեհեմէտ*:

Նոյնպէս են նաեւ Հայասանի մէջ հաստատ բնակութիւն ունեցող Քուրդերն: Դիւրին է *Մամգի*, *Մանդրի*, *Սիլվանցի*, *Ռոշկունցի* անուններուն մէջ նեմարել *Մամզոնեան*, *Մանդակունի*, *Սիլունի*, եւ *Ռոշունի* հին Հայ գերդասանաց անուններն: Անոնց շատերը Քրիստոնէութեան սովորութեանց շատերուն կը հետեւին, եւ չեն կարող նկատուիլ իբր Մահմէտական:

(*) *Տէր* համիմաս է *աքրայ* բառին. յայտ է թէ Հայ բահանաներն ամուսնացեալ են ռուս վաղեմի սովորութեան նկերեցոյ:

C'est également un fait avéré qu'en Arménie comme dans beaucoup d'autres parties de la Turquie le rapport des Chrétiens et des Musulmans a énormément changé depuis 1845. Tandis que la population chrétienne s'accroît tous les ans suivant une progression plus ou moins rapide, un mouvement en sens inverse se manifeste chez les Musulmans.

Les causes de ce dépérissement sont complexes :

1°. La conscription militaire.

2°. L'affluence des Musulmans dans les villes.

3°. Leur émigration à la capitale et ailleurs pour se mettre au service des fonctionnaires turcs ou gagner leur vie par toutes sortes de moyens.

Si un recensement régulier venait à être ordonné aujourd'hui dans les provinces qui composent l'Arménie turque, on verrait que l'importance numérique a passé des Musulmans aux Arméniens.

Il est également à noter qu'une partie des Musulmans qui habitent l'Arménie est d'origine arménienne. Ces derniers ont dans beaucoup de localités conservé les mœurs, la langue et les habitudes de leur race, et il n'est pas rare de rencontrer parmi eux des individus qui se laissent désigner encore par le nom de leur père ou de leur ancêtre arménien : *Margos-Oglou Moustafa*, (*) *Der-Kirkor-Oglou Mehémmed*.

Il en est de même des Kurdes qui ont une résidence fixe en Arménie. Il est facile de reconnaître dans les noms *Mamketzi*, *Mentekli*, *Slivantzi*, *Rechgountzi*, les appellations des anciennes familles arméniennes des *Mamkonian*, des *Mantagouni*, des *Selgouni* et des *Rechedouni*. Beaucoup d'entre eux pratiquent un grand nombre des usages du Christianisme, et ne sauraient être considérés comme des Mahométans.

(*) *Dér* correspond au mot *abbé*; on sait que les prêtres, qui composent le clergé séculier arménien, sont mariés, suivant l'ancien usage de l'Eglise.

Հոս ընթերցողին մտաքը կրնայ խնդիր ներկայանալ քէ ինչո՞ւ Քուրբերն այսֆան զանց առած են մեծ բազմութեամբ գրաւել Հայաստանի գաւառներն : Նոյն իսկ կլիմային խստութիւնը այդ երկիրը իւր զաւակներուն պահպանած է : Քուրբը, բնապէս ծոյլ եւ հեշտասէր , Փոքր Ասիոյ , Եւրոպական Տանկաստանի եւ Ասորիի բարէխառն կամ տաֆ երկիրները նախ ընտրած է յաւիտեանական ձիւներով ծածկուած լեռներէ եւ ծովուն մակերեւոյթէն մի քանի հազարոտ քարձը լեռնադաշտներէ : Արդէն հարկ ալ դասած չէ հաստատուիլ անդ ֆաղաֆականութեան կամ նախաստեղծութեան համար , քանի որ Քուրդերն եւ ուրիշ այնքան բարբարոս ցեղեր հոն են , բնակիչները շարունակ նեղելու եւ անկարողութեան դատապարտելու համար : Ասոր համար բաւ էր աչք գոցել նոցա չարագործութեանց առջեւ եւ ի հարկին ֆաջալերել զայնս : Այսպէս վարուեցաւ նա , եւ զուցէ այս միակ պարագայն է , ուր կարելի չը լինի ամբաստանել Քուրբն իբր զանցառու կամ իբր դրութիւն չունեցող :



Ici une question pourrait se présenter à l'esprit du lecteur qui nous demandera pourquoi les Turcs ont négligé à ce point d'occuper en nombre supérieur les régions de l'Arménie. Ce sont les rigueurs même du climat qui ont conservé ce pays à ses enfants. Le Turc, naturellement paresseux et sensuel, a préféré les contrées tempérées ou chaudes de l'Asie-Mineure, de la Turquie d'Europe, et de la Syrie aux montagnes couvertes de neiges éternelles et aux plateaux situés à une altitude de plusieurs milliers de pieds au-dessus du niveau de la mer. Il n'a d'ailleurs pas cru nécessaire de s'y établir par politique ou par prévoyance, les Kurdes et tant d'autres peuplades barbares étant là pour harasser continuellement les habitants et les réduire à l'impuissance. Il ne fallait pour cela que tolérer leurs méfaits et les encourager au besoin. Il l'a fait, et c'est peut-être le seul cas où l'on ne puisse taxer le Turc de négligence ou de défaut de système.

